

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

Ս Թ Ե Ֆ Է Ն Ս Ը Ն

Ե Ի Շ Ո Գ Ե Կ Ա Ռ Ք Ի Գ Ի Ի Տ Ը

(ԿՆ. 1781. Մ. 1848)

Յետ այլևայլ առաջարկութեանց վրայ հակաճատելու, և Տարլինկթոնի և Գիլլինկվորթի նորածե հաղորդակցութեանց շահարեութեան մասին խիստ քննութիւններ ընելու՝ վերջապէս որոշեցին կատարեալ երկաթուղի մը կառուցանել՝ շիտակ երկրի, երկաթեայ հաստատուն ձողերու վրայ, և շոգեգործի մը շինել տալ՝ որ կարենար գետերէ անցնիլ, բլուրները ծակել և ճարճախոտ երկիրներու մէջ անդադար արշաւել:

Միաձայն քուէով, Սթեֆէնսըն այս գործոյն վերակացու ընտրուեցաւ:

Աշխատասէր երկրաչափը, այսպիսի պաշտօնի մը վրայ զմայլած, կը փափաքէր իսկոյն ձեռք զարնել գործոյն և ներնդհատ առաջ տանիլ:

Քայց բանը կարծածին շափ դիւրին չէր:

Երկաթուղւոյ մտածութիւնը՝ որ Լիվըրբուրտի նաւաբարդարները և Մանչէսթըրի ձեռագործարանաց տէրերը կ'ուրախացուներ, այլոց բոլորովին հակառակ զացումները կը զբոզէր, որովհետեւ կը նախատէր զԼորտ Սէֆթօն (Sefton) և զԼորտ Տէրպայ (Derby), որոնց անտաններէն պիտի անցնէր շոգեկառքը: Գարձեալ, ջրանցքին տէր, Պրիճօվթըր (Bridgewater) դուքսը կը զայրացունէր, որոյ եկամուտը և դրամական շահը բնականապէս պիտի նուազէին: Այս երեք զօրաւոր անձինքը չէին ուզեր որ նորօրինակ և իրենց շահուն վնասակար ճամբան շինուէր:

Գիւզացիք, ստոնց վաս առաջարկութիւններով խարտած, ոտք ելան և գինուեցան երկաթուղւոյ ընկերութեան սկզբնական աշխատութիւնները, երկրաչափական ուսումնասիրութիւնները խփանելու և ճամբուն ուղղութեան համար

տնկելէք ցիցերը արգիւելու համար: Ասոնց՝ և Սթեֆէնսընի գործակալաց մէջ այլևայլ անգամ սաստիկ բախումներ տեղի ունեցան, և նոյն իսկ Գէորգ՝ քանի մը անգամ՝ մեծամեծ վտանգներու ենթարկուեցաւ:

Ջանազան տեղեր, իւր յատակագծաց հիմերը դնելու համար, հարկ եղաւ, ուժոյ դէմ ուժ գործածել, սպառնալիաց՝ սպառնալիօք յաղթել և արգելքներու դէմ առնուլ: Այլ և այլ անգամներ ալ խորամանկութեան միջոցը ձեռք առաւ՝ իւր գործը առաջ տանելու համար: Աշխատաւորք՝ գիշերները իրենց կեանքը վտանգի մէջ կը դնէին՝ օրուան մէջ սաստիկ հակողութեամբ պաշտպանուած երկիրներու մէջ գործ տեսնելով: Գարձեալ, երբեմն, գետնաչափութեան շուտաւ երկնցուկուրեւ և գործին գործածելու համար կ'աճապարէին շուտով ընել՝ մինչ կատարի հակառակորդները իրենց ընտանեաց հետ սեղան կը նստէին:

Ամենէն ահարկու հակառակորդն, դուքս Պրիճօվթըրի և Պրատշով նաւապետին հուգարարուն էր: Այս անձը յայտնապէս հրատարակած էր թէ, ո՛վ որ իւր տէրերուն կալուածոց մէջ նոյն իսկ ցից մը տնկել համարձակէր՝ անխրճայ պիտի ըսպաննէր: Քայց սակայն, այս արգիւել երկիրներուն մէկ մասը պէտք էր չափուիլ և քննուիլ Սթեֆէնսընի գործաւորներէն: Թշնամին խարելով այս անգամ ալ յաջողեցան իրենց նպատակին հասնիլ հետեւեալ կերպով:

Սթեֆէնսընի կողմնակիցներէն քանի մը անձինք թշնամոյն անառըր զրկուեցան այն տեղ հրացան նետելու: Իսկոյն հակառակորդաց ամբողջ պահապանները այն կողմը վազեցին ուսկից հրացանից բոմբիւնները կը հասնէին: Եւ մինչդեռ այս տեղ ձեռացաւ ողորդները կը հալածէին՝ կարծելով թէ այն ընթացքով լաւ մրցանակներ պիտի վաստակին, անդին, քիչ հեռուն երկրաչափները հանդարտ կերպով իրենց գործը տեսան:

Այսքան արգելքներու դէմ առնելէ և

սկզբնական ընդդիմութեանց յաղթելէ վերջը, դեռ պէտք էր նոր հնարքով մը տնտեսական հաստատելու վճիռն ընդունիլ : Բուն այն ատեն ուրիշ պատերազմ մ'ալ սկսաւ գրչով և խոցով, գրքոյկներով և հրապարակախօսութեամբս :

Եթէ երկաթուղին շինուի, կ'ըսէր, հրապարակախօսներէն մին, այլևս կովերը պիտի չի կարողանան արածուիլ, հաւերը հաւկիթ պիտի չածեն : Նխոյ թաթառնելով օդը պիտի լեցուի և թռչունները խեղդեալ գետին պիտի իյնան : Երկաթուղոյ մօտակայ գտնուող տունները՝ շոգեգործիէն արձակուած կայծերէն՝ պիտի բռնկին : Ձիերը օգտի պիտի չի գան : Գիւղացին այլևս ոչ իւր խոտը և ոչ վարսակը պիտի չի կարողանայ ծախել : Վերջապէս առանց մահաւան վտանգը աչք առնելու պիտի չի կարենանք երկաթուղոյ երկայնութեամբ ճանապարհորդել՝ որովհետեւ ամէն վայրկեան շոգեկառաց մեքենաները ճայթելու ենթակայ պիտի ըլլան :

Մանչըսթըրի և Լիվըրքուլի բաժանորդաց կամեովը խնդիրը Հասարակաց Խորհրդարանին ներկայացուցին : Բայց միւս կողմանէ՝ հակառակորդ ջրանցից տէրերը եռանդեամբ պատերազմելով՝ աղերսը իրեն հարցաքննութեան ենթարկուեցաւ : Որով երկայն ժամանակ հակառակութիւններէ յետոյ՝ Սթեֆէնսընի փափաքածը անզբութեամբ մերժուեցաւ :

Երկաթուղոյ պաշտպանները սոսկացին տեսնելով իրենց խնդրոյն մերժուիլը, բայց չի յուսահատեցան : Յաջորդ տարին, յետ իրենց հակառակորդները քանի մը զիջողութիւններով մեղմացունելու, իրենց խնդիրը Խորհրդարանի առջև դարձեալ նորոգեցին և վերջապէս Տէրութեան հաւանութեան վճիռը ընդունելով հասան իրենց փափաքին, բայց ոչ առանց երկայն բարակ դժուարութիւններ կրելու և խօսակցութեանց նիւթ ըլլալու :

Խուզարկութիւնը, հարցաքննութեանց արձանագրութիւնները, ջատագովութիւնները՝ գրեթէ 700, 000 ֆրանք արժեց :

Լորտերու և Հասարակաց Խորհրդարան

նին վերջնական վճռոյն վրայ հինգ տարի անցած էր երբ կատարելապէս երկաթուղին լինցաւ, որ այնքան կոխներու, հակառակութեանց և վիճարանութեանց առիթ եղած էր : 1830 տարւոյ, սեպտեմբեր ամսոյն 15ին, մեծ հանդիսով՝ առաջին անգամ շոգեկառաց մը Լիվըրքուլէն Մանչէսթըր մեկնեցաւ :

Սթեֆէնսընէ կառավարուած Պատույ վաւորին մէջ բազմած էին Լօրտ Վէլլինկոյն, Սըր Ռօպէրթ Բիլլ և բազմաթիւ երեսփոխաններ : Գիծին երկու կողմը ժողովրդեան անհամար բազմութիւն մը շարուած, ութը շոգեգործիներով լծեալ և սաստիկ արագութեամբ սրացող մեծամեծ կառքեր կը դիտէին՝ ծափահարելով արուեստագիտական այս նոր յաղթանակը և մանաւանդ անոր հեղինակը և որդին որ աշխատակցած էր իրեն :

Ահաւասիկ այն աղքատ գործաւոր տըղուն յառաջադիմութեան և յարատեւութեան պտուղը, որ իւր կեանքը նախ դրացուհոյ մը կովերը պահպանելով և 4 սու միայն վաստկելով սկսած էր : յետոյ 6 սու կ'ընդունէր հանքածուխ մաքրելուն համար :

Անգղիայ սիրահարուեցաւ այս երկաթուղեաց : Գէորգ ալ անկէ ուրիշ շատեր շինեց՝ իւր որդւոյն հետ որ գիտուն երկրաչափ մ'եղած էր : Հարստացաւ Սթեֆէնսըն և իւր անունը ամբողջ աշխարհ լսուեցաւ և անմահացաւ : Բայց այս պատուական մարդը, ոչ հարստութեամբը զեղծաւ և ոչ ունայն փառասիրութեամբ կուրացաւ : Այլ մանաւանդ իւր նախկին վիճակէն հաւատարիմ և անմուսնայի յիշատակ մը պահեց : Կը սիրէր այցելել իւր աղքատութեան միջոց ճանչցած ընտանիքներուն, և պարկեշտ գործաւորներուն կ'օգնէր : Գարձեալ, կը սիրէր աշխատասէր և համեստ բանուոր պատանիները քաջալերել, և ամէն բանէ աւելի կ'ատէր սնապարծ և ինքնահաւան անձինքը :

Իւր վերջին տարիները զաշտային բնակութեան մը մէջ անցուց, ուր կ'ախորժէր բաշխարանուրեսն և մշակութեան զբաղե-

լու. ինչպէս ժամանակաւ շողոյ գործին-
 րը ուսումնասիրելով կը գուարճանար:
 Մեռնելուն ժամանակ, իրաւամբ կըր-
 նար պարծենալ թէ՛ իր քանական կա-
 բողութիւնը և ժամանակը շատ լաւ գոր-
 ծածած էր, որոնցով ի Նախախնամու-
 թենէ օժտուած՝ իմաստութեամբ և արժա-
 նաւոր կերպով ապրեցաւ աշխարհիս մէջ:

Հ. ՆՆՐԱՅՍ Տ.

(Թարգմ.)



Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք

Ի Մ Ա Հ

Պ Յ Ղ Ո Ս Ի Մ Ի Ս Ք Ճ Ե Ա Ն

Եւ հողմունք կը սուրան բարձրագոյ և
 իրենց աղմուկովն ծափահար՝ զքեզ յատեան
 կը կոչեն, ո՛վ ողբերգուդ դերասան. բաց,
 բաց, կը ձայնեմ քեզ, բաց վարագոյրդ,
 վերստին երեցիբ բեմին վրայ:

Հանդիսատես ունկնդրինքդ պիտի վար-
 ձատրեն զքեզ քու խաղցած ողբագին դե-
 րիդ համար. դու յուզեցիր զանոնք:

Տե՛ս սզազգեաց լուսինն ու աստղունք
 սև սև ամպերու փաթթուած՝ տժգոյն ու
 դալկահար՝ արտասոււլիբ աչքերով՝ մար-
 գարիտ ցօղեբ կը սփռեն քեզ... Բաց վա-
 բագոյրդ, եկուր տեսարան:

Մակայն դու, յոգնեցուցիչ ու դժուար
 դերէդ պարտասեալ և սաստիկ խոնջեալ
 ու ոգեսպառ՝ որ կը հանգչեցնես ըրտա-
 թոր ճակատդ՝ այս գոռացող հովերու թե-
 ւերուն մէջ, որոց մանչիւնն ոչ թէ կ'ար-
 թընցնեն՝ այլ կը թուին քեզ որորուն
 երգեր:

*

Եւ աներկիւղ ու անհոգ կը ննջես:
 Դու հասար հանգստեանդ իջևան. ա՛լ
 անխոով կը նիրհես:

Ինչ փոյթ քեզ, թող հրարուին աշ-
 խարհներ սասանէ, թող գուշակին աստե-
 դագէտք՝ զիսաւորի մը երկրիս ընդհարելու
 վտանգն, թող սով ու ջրհեղեղ և երաշտ,

սառ ու հուր, մրրիկ ու ծին, համաճա-
 րակներ. թող մեծատունն ոսկեհուս պատ-
 մուճանին՝ և մուրացիկն ցնցոտին ներքե՝
 միևնոյն երկիւղիւ սրտի բարախմամբ տո-
 չորին:

Թող մեծ ու փոքր, աղքատ թէ հա-
 բուստ, ծերն ու մանուկ, տկարակազմն և
 յաղթանդամն մտատանջ սասանին, զար-
 հուրին տեսնելով կայծակին ու խարոյկին
 բոցերն. սա կալուածներուն ու պալատ-
 ներուն, նա հիւղակին ու խշտեկին հա-
 մար դողայ:

Թող խարդախեն մարդիկ՝ զիրար զըր-
 կելու, իրարմէ յափշտակելու տենջով.
 դու անհոգ՝ ծաղրէ՛, ծիծաղէ՛:

*

Թող երկրագործն՝ խոփն ի ձեռին հեր-
 կած ատեն՝ ոսկեղէն ապակեփեղկին մէջ
 մտօքն թո՛ի՛ և արևու ճառագայթներէն ա-
 ւելի շլանան աչքերն՝ երազելով հոն տե-
 սած ադամանդն ու շափիւղան, որով կը
 բաղձայ խօսեցեալին հրավառ կուրծքն
 կամ ջրուտ մատն զարդարուած տեսնել:

Սա նիհար վատոյժն՝ թող բեռնակրի
 մը քամակին նախանձի. աստիճանաւորն
 ու պաշտօնեայն՝ աւելի բարձր դիրքերու
 թող բաղձայ. և երեկոյին՝ սամաղամ սե-
 դանին վրայ խանգարեալ ստամոքսովն՝
 ճաշելու, մարսելու անկարող՝ քանուորի մը
 սոխ սև հացն ախորժակով ուտելուն անխ
 քաշէ:

Տիկինն հայլիին առջև՝ թող շպարն ե-
 բանգէ և աղջիկն ջրջազգեստին ծալքերն
 խորհի. երխտասարդն՝ հրապուրելու և սի-
 բահարն հալուամաշ երազէ:

Մանուկն խաղալիքին հետ գրօսնու,
 խաղամուկն բաղդին հետ պայգարի. պա-
 տանին՝ զրքերուն, զիտունն մատեաննե-
 րու, զբազէտն՝ զրչին, արհեստաւորն գոր-
 ծիքներուն, հնարիչն՝ զիտերուն, զբամա-
 տէրն՝ ոսկիի ղէզերուն հետ թող խաղայ:
 Խնդա՛՛ դու այս ոչնչութեանց, յիմա-
 բուլթեանց վրայ:

*

Ոչխարն սպանդանոց կը՝ ըշեն. վայր-
 կենէ մը զայն զենած, մէկ պահէն զայն